

# ՍԻՐՆ, ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

Ե. ՏԱՐԻ-ՆՈՐ ՇՐՋԱՆ

1931-ՅՈՒՆԻՎԵՐ

թիվ 1

## ԽՄԲԱԳՐԱԿԱՆՔ

### ԾՆՈՒՆԴ ԵՒ ԱՍՏՈՒԱԾԱՅՏՆՈՒԹԻՒՆ

Ի՞նչ է ԾՆՈՒՆԴը :

— Ասկէ շուրջ տասնեկինը դարեր առաջ պատահած եղելութեան մը յիշաւակը. Քրիստոսի աշխարհ դալուն տօնը :

Այդչափ միայն : Եթէ ան անցած գէպքի մը վերյիշումը և անձի մը ծնընդեան տարեգարձն ըլլար լոկ, կ'արժէ՞ր որ այսքան դարեր անսպառ խանդավառութեան և անպատում խնդութեան առիթ մ'ըլլար անիկա ամբողջ աշխարհի մը, կամ իբր այն ճանչցուած երկիրներու ժողովուրդներուն : Յիշատակ մը ևեթ պիտի կրնա՞ր տոկալ միթէ ամէն ինչ մոռացօնքի կամ գէլթ անգոյն ու անզգայ անտարերութեան մը գերեզմանը նետող ժամանակի յորձանքներուն, որոնք, այդ յորձանքները, նորութեան այլազան ձեերով ու կերպարանքներով կ'ողովեն ու կ'ընկլուզեն մարդկութեան միտքն ու սիրաը, նոր գաղափարներով, նոր զգացումներով, նոր հետաքրքրութիւններով պաշարելով զայն :

Ամէն հարցումի առձեռն աժան պատասխաններ ունեցողներ թող լոե՞ն քիչ մը : Ծնունդը վաղեմի սովորութիւններու, կամ հնաւուրց աւելորդապաշտութեան մը դունագեղ մէկ վերջամացութիւնը չէ. մարդոց զուարճութեան և տօնախմբութեան փափաքներուն առիթ մ'եղած ըլլալուն համար միայն ասլրող օր մը չէ . ոչ ալ կարգ մը բուխակիրա կամ գիւրահաւան մարդոց համար միայն նշանակութիւն ունեցող հանդէս մը : Այսպիսի նկատում մը առնուազն արդահատանք կ'առիթէ, և ճշմարիտ քրիստոնեան՝ Ծնունդի տօնին մեծ իմաստին առջև հիացիկ՝ թեթեամիտներու վրայ Աստուծոյ ողորմութիւնը միայն կը հայցէ :

Ծնունդը արդարեւ, շատ աւելի խոր նշանակութիւն մ'ունի և շատ աւելի մեծ իրականութեան մը վերապրումն է, քան ինչ որ հարեանցի գիտողները կրնան ըսել : Հաւատացեալները կը զգան ու կը վայելին Ծնունդին իրականութիւնն ու իմաստը, որքան որ հոգիի արթնութիւնն ունենան :

Ծնունդը մարդկային ճակատագրին կրած մեծադոյն յեղաշրջումին յիշաւամկն է, և այդ յեղաշրջումին տեսականութեան տօնը:

Այն յայտնութիւնը որ Քրիստոսով եղաւ մարդկութեան՝ հիմնովին փոխեց Աստուծոյ մասին մարդոց ըմբռնումը: Զայն աւելի վերացնելով, աւելի խորացնելով հանդերձ մօտեցուց հույզ մարդոց սիրտերուն: Քրիստոնեան Աստուծոյ մէջ տեսաւ ու կը տեսնէ տիեզերքի խորհուրդին էութիւնը, համագոյքի լինելութեան ծայրագոյն կոռաւանը, արարածներու գոյտթեան ու կեանքին պատճառն և ուղղիչը, ամենասիփիւռ ներդաշնակութեան նախախնամովը, մարդոց մեծացման, աղնուացման ու սրբացման յարացոյցը:

Կը տեսնէ նաև միւս կողմէն՝ զորովագութ Հայր մը, ներող ու անյիշան չար Խնամակալ մը, դժուարին ուղիներու վրայ մարդոց ձեռքէն բռնող ու առաջ նորդող Աջ մը, սուրբ երջանկութիւն տուող Ուրախարար մը, սաստող ու պատժող Խրատատու մը: Հաւատացեալլ Քրիստոսի, Աստուծոյ Միածին Որդույն մէջ կը տեսնէ ազատարար Փրկիչ մը, իրեն պէս կնոջմէ ծնած եղայր մը, կարեկից բարեկամ մը, ներշնչող օրինակ մը, օգնող ձեռք մը, սփոփարար սիրտ մը, մարդուն խոնարհած և անվերապահ վստահութեան արժանի ոյժ մը:

Վերջապէս աստուածայայտնութիւնը Աստուծոյ մարդացման և մարդուն աստուածացման մշտնջենաւորութեան տօնն է:

Ճշմարիտ Քրիստոնեան ճշմարտութիւնը կը վնտուէ. իր ներհայեցութեանց իրականութեանց մասին իր ունեցած համոզութերով կը պարարէ իր սիրտն ու միտքը: Բայց այն արդիւնքներն ալ, որո՞ք յառաջ եկան աստուածայայտնութեան հոգեկան աշխարհի մէջ յառաջ բերած յեղաշրջումին հետեւանքով՝ իրեն համար մխիթարանք մը և զօրութիւն մը կը համարէ միանգաւմայն:

Պատմութեան քիչ շատ ծանօթ եղողներ գիտեն թէ ի՞նչ կացութեան մէջ էր քաղաքակիրթ աշխարհը, երբ աստուածայայտնութեան մեծ յեղաշրջութեան լոյսը սկսաւ պայծառանալ: Հին աստուածները սնանկացած՝ ամենալուրջ մարդոց անտարբերութեան, լուսելու համար ծաղրանքին՝ նշաւակ կը դառնային: Բարոյականը ինկած էր: Ընկերութեան հիմերը կը խախտէին: Տէրը յայտնուեցաւ ու կացութիւնը փրկեց: Ցուցուց աշխարհի փրկութեան ու բարձրացման ճանապարհը: Եւ Քրիստոնէական Եկեղեցին ի՞նչ յաղթական, ի՞նչ պայծառ, երջանիկ ու վեհ քալեց այն ճանապարհէն: Նոր Ուղին ի՞նչ կայաններ տարաւ անոր հաւատարիմ զաւակները:

Բայց այսքանը գիտնալ տակաւին չի բաւեր Ծնունդը կենդանի դարձնելու այժմ, մեղի:

Աշխարհն ու աշխարհայինը միշտ ինկած են, հեթանոսական չաստուածները, նոր դարերուն նոր անուններով, միշտ ծաղրանքի արժանի են, ընկերութեան հիմերը միշտ խախտու են որքան ատեն որ աստուածայայտնութեան լոյսով չեն գիտուիր անոնք, որքան ատեն որ իրենք իրենցմով զիրենք բացարելու կը յաւակնին:

Եւ հո՞ն է աստուածայայտնութեան հրաշալիքը, որ անիկա միշտ կը փրկէ կացութիւնը, միշտ կը ցուցնէ փրկութեան ու բարձրացման ճանապարհը, միշտ կը այդ ճանապարհն գացողները յաղթական, պայծառ, երջանիկ ու

147-98

(239-98)

20-66

1934/9 ամ  
402

վեհ։ Նոր Աւգին, որուն հրաշքը բնաւ չհիննալուն մէջ է՝ երանութեան կայանները կը տանի մեզ։

Յեղաշրջում մըն էր աստուածայայտնութիւնը, և է՛ հանապաղ բայց ո՛չ յեղափոխութիւն։ Յեղափոխութիւնները մդաւանջներու և տագնապներու արդիւնք են։ յեղաշրջումը որ չի մարիր, որ մէկ անդամուան համար չէ, առողջութեան պայմանն է մարդուն, անոր հոգին ու մոքին ու որաին, ինչպէս նաև համազոյքի բովանդակութեան համար։

Աստուածայայտնութիւնը՝ եղած Քրիստոնով, մեր Տիրոջմով, պիտի շարունակէ կատարել իր գերը յայիտեան։

Աստուածայայտնութեամբ, իր Մնունդով դարձուց Աստուած մէկ մեր մուլար ողիէն։ պէտք է ամրանալ այն նոր ուղին վրայ՝ որ միշտ մեր առջևն է, միշտ նոր հօրիզոններ կը բանայ, միշտ կը յայտնէ մեզի Տէրը ինչպէս յայտնեց գարե՛ր առաջ, հովիւններուն, զինք ճանչող բոլոր մարդերուն, Յովհաննէսին՝ Յորդանանի մէջ, իր առաքեալներուն, ամէնուն որոնք կրցան տեսնել զինք։

Եւ այն Աստուածը, որ կը յայտնուի՝ մեզի հետ ալ է. ինք հեռո՞ւն կեցած մեզ չի դիտեր. ինք մեզ կը տանի իրեն։ Մեզի հետ է միշտ. Էմմանուիլ կոչուեցաւ Ան։

Անոր յայտնութեամբ՝ Անոր ընկերութեան մէջ է ամէն վրկութիւն, անհատական, ընտանեկան, ընկերային, մարդկային։

1931-ի այս Մնունդին՝ պէտք է ուխաել բանալ մեր աշքերը Անոր Յայտնութեան, ծնիլ անոր հետ, ապրիլ անոր հետ։

## ՍՕԳԸ ԳԵՐԻՑ ՉԵ ՍՊԵԿԱՑԱԾ

(ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑԻՆ ԵՒ ՀԱՅ ԲՈՊՈՐՎԱԿԱՆՈՒԹԻՒՆԻ)

Ճշմարտապէս որտի անհուն սեղմումով մըն է որ մարդ կ'ընթեռնու այն Յայտարարութիւնը, զոր ըրած է հրապարական Աւետարանական Դաւանութիւն Պատասխանութեան Աւիս անունով նորակազմ մարմին մը Գահիրէէն՝ տեղւոյն հայ աւետարանական համայնքին հովիւ կ'եր. Հ. Հոմբարձումեանի «մօշար ուսուցումներէն» գայթակղած։

Այդ մոլար ուսուցումները բազմատեսակ են։ «Արդիականութիւն» ընդհանուր անունով կրնայինք բացատրել զայն՝ եթէ այդ բառը ճշգրիտ իմաստ մը բովանդակէր։ Յայտարարութիւնը կ'ըսէ, (և մենք անոր չվստահելու պատճառ մը չունինք) թէ Պատուելին կ'ուրանայ չիք. Գրոց անսխալական հեղիւ